

2. Ասողկայ աւանդութեան երկրորդ մէկ-
նութիւնն, զօր ես իբրեւ իմ կարծիքս յառաջ
կր սերեմ, սա է.

Հայոց նախ-մեսրոպեան նշանագիրն սեմա-կան դրուժ ունէր, որ ձայնաւորութերը ճշգիտ չի գրեթ խօսքին մէջ: Խսկ Տայերենի պարզ ձայ-նաւորաց թիւն է Եօնին, այն է՝ ս, ե, է, ը, է, ո, ո, (ո՞): Այս եօթը ձայնաւորները Մերոպոյ յու-նական նշանագրաց վրայէլոյ օրինակելով՝ աւել-ցուց, եւ անոն իրամ յառաջ գործածաւուած Թա-նիէլ սարիր եպիկոսովն թերակատար նշանա-գիրներն ուղղէց: Այս կարծիքն Մ: Խորենա-ցոյ ծանօթ վկայութեամբը (Գ. 53) կը հաս-տատուի, որ խօսելով Մերոպաց նշանագրաց գիւտին վրայ, կըսէ: «Եւ տեսանէ ոչ ի քուն երազ եւ ոչ յարթնութեան տեսիլ, պայ ի սըր-տին գործարանի երեւութեացել հոգւն աշաց թաթ ձեռին ացյ՝ գրելով ի վերա վիմի Ա, Ե, Է, Ը, Ը, Խ, Ո, Ո: Ա: զի պատկ ի ձեռք գրելը գիծն կուտաել սանէր քարն:» Այս վկայութեամբն հա-մատ ուղիւն նաեւ Մ: Խորենացի Տայերենի միայն եօթը ձայնաւորաց (— —) գիւտը Ա: Մեր-ոպաց կու առյ, վասն զի սուրբը զասոնք միայն հոգւր աշօք կը տեսնէ:

Ասով կը մեկնուի թէ ինչո՞ւ ի գերեւ կ'ել-
լէին այս շատ անգամ կրիպուած փորձեցն, զըր
կ'ընկըր Մեսրոպ իւր աշխարհաբաց կայ Հին Կա-
նագիրներով, եւ որոնք առաջ տայացած կ'ըստ-
այսէնս որ դրայախօս կը սկի մասեւ թէ ինչ
միջացած կարելի է Նշանադրաց մէջ եղած զդալի
պահանութեան դարման տանի:

Սեսրոպ ոչ թէ անոր համար անկատար
գտաւ Հին Նշանագիրներն որովհէտեւ հայե-
րէնի բազմաթիւ կոկորդական, լեզուական եւ
շշական Նշանագիրներու միջբ բացատրիւ շկար
Հին Նշանագրաց մէջ, (լան զի պի պահանու-
թեան դիբին եր գարման տանիլ պանաղանի-
կէտք գննելու եւ ուրիշ նշանափիսի միջնանուրից)
պլ մանաւանդ անոր համար որ Հին Նշանագրից
ըստէնի յարմար եւ բաղաձայնից ծեռով ձայնաւոր
Նշանագիրներ, որով Ա. Գրոց եւ ազգմից ուղիղ
եւ ապահով ընթերցումը գժուարին կըլլար:
Հանդերձ պայման՝ շատ ինդրական է՝ թէ Հայերէնի
ձայնաւորաց քանակութեան զանազնութեան
կորուսելուն պատճառ ըլլայ երկարատեւ գործ-
ածութիւնն պին նախ-մենսրոպեան նշանագրաց՝
որոմք սեմական ձեւն ունեէն. (յայտնի է թէ Ե = Յ, Յ, Ե = Ի, Ի, Եւ Ո, որ ետքէն յունական
օսի վրայէն ձեւելով՝ ու կը գորեք, = Յ, Ո.)

գ եղագրական ձեւերն ըստը վիմ Մեսոպոտամյա եւ
իւր դպրոցն կը վերաբերին, եւ երկութիւնն մէջ
ալ յունական ազդեցութիւնը միշտ կը տեսնուի
ՓՌ, ՄԻԼԼԱՀԱՐ

四〇四四四一

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀՅԸ ԼՐԱԿՐՈՒԹԵԸՆ
Ի ԱՎՏՈՆԵ ՄՐԵԶԵՐ ՄԵՐ ՓՈՄԱՆԿԵ

• ५८९

1849-1850 1851-1860

($\hat{C} = \rho \omega - \frac{\hbar^2}{m} (\nabla - \vec{A})^2$)

23. DECEMBER

Յարամաթերթ, Տիգրիս. 1850—1851:
Խմբ. Գայք. Քի. Պատկանական: Տպ. Գ. Քի. Պատկանական:

Տիգիսի Կումառու գագարմաննեն Երկու տարի ետքն՝ 8. Գաբր. Ք. Պատկանածն ի Տիգիսի առանձին ապարան մը թալամա եւ հայերէն լուսակի մը Հրատարակելու արոնականութեան առաջը Համալսարական իշխանութեաննէ, 1850 Մետս. 1ին Հրատարակեց Ազգային անուն աշխարհագործ շաբաթաթերթի մ'առաջին թիւն:

Աբրամը կովուսու իրը շարունակութիւն
կը նկատուէր, սակայն քաղաքական մաս մ' ամե-
նելին չուէր, գէթ ի սկզբան Դիրքն էր մեծ
ու թաճախ ամեղող թէրք է 8 թռողդ, տա-
րեկանը և բր. տպագրութիւնն շատ մեջէ:
Խմբագրն իւր լուզուն առելի արեւմտեան աշ-
տրահաբարի մըրձեցընը կը ջանար՝ ինչպէս ընդ-
հանուպէս աշքն արեւմտեաք դարձուցած էր
ուրիշ, ամեն մասին մէջ ալ:

Սբորապայ բռնիւնակութիւնն էր՝ բարյու-
ական եւ կը օնական յօդուածներ, մանր վեպեր,
ոտանաւոր բանաստեղծութիւններ եւ հայ գրա-
կանութեան միջաբերեալ յօդուածներ։ 1851
Մարտ 3 ին Շներմին երկրորդ վեցամեկն սկիզբն
չետեւ ելով բաժանուրդ ինդանաւաց, սկսա-
նաեւ քաղաքական ուսու լրագիրներէ տաղկան
եւ քաղաքական լմբր քաղցին եւ արեւմտից ազ-
գայն լրագիրներու ազգային կարեւոր լըերն
հաջորդեւ։ Եւ այսպէս Աբրուտ օրբատօրէ զար-
գացուած եւ յառաջադիմութիւն կը ցուցնէր,
թէեւ լըզուն ժողովրդեան փոքր ի շատէ մատ-
չելի էր, եւ նիդր առանձին կը հրատարակուէր
կովասու Հայոց մէջ, առաջն հազի՞ տարի մը
կեանք կըցաւ ունենալ, եւ 1851ի վերջերը
առաջանաւ

Աբուրայ գագարում փոքրիկ կած մ'ու դրյիս տուա Տիգիսի Ներսիսեան Ռառումարամի հօգաբարձուաց գագարեալ թերթին տեղ կամ իր շարունակութիւն է վէտէն անուամբ թերթ մը հրատարակիւու¹, սակայն ասիկայ մինչեւ ցայսօր իրեւ լուր մը միայն կը մայ:

24. ԲՈՒՐԵՍՏ.ԵԿ

Ամսաթիրթ, կ. Պողիս, 1851—1853:
Խմբ. Աշակերտ Մ. Մահմետամ Վագարշապի:
Ժպ. Ցովի. Միևնունիսկամ:

Հրատանակութիւնը Սամաթիր թաղին մէջ իր 1844ին ազգային բարերարաց ձեռոց Ա. Սահմանակամ անուամբ վարժարան մը Հարատառուած էր: Սյոյն վարժարանին զարգացեալ աշակերտներն իրենց ցուցուած խամոն երատագիտութեան եւ արգեանց իր նշան 1851ին սկզբն Յունուարին կը սկսն թուրքական Ա. Սահմանակամ, օրուից բարյային, բաւարական, ունական էւ սասաւանի անուամբ անուամբ անուամբ թերթ մը հրատարակել:

Ասիկայ թէ ձեւովն (16 էրես) եւ թէ բովադակութեամբ նմանողութիւն մըն էր սյուն ժամանակուան բաշմապիս, եւ կը բովանդակէր զնանազն ուսանոց եւ գիտութեանց վերաբերեալ եւ տեղեկութեան արժանի յօդուաներ, եւ զնանազն լեզուներէ թարգմանութիւններ, գրաբառ եւ աշխարհաբառ ճառակեր եւ ուսանուարներ, իշեարքբարձական նիւթեր, բարցական խորհրդաւութիւններ եւ առաներ, զուարձալի Հատաւածներ եւ պատութիւններ . . . արշեստական գիւտեր . . . , եւ պյու: եւ պէտք է ըսել՝ որ իրեն գծած սահմանին մէջ ըստ բաւականի կատարեալ էր եւ հաջոյ ժամանակակցաց: Այսպէս առաջին տարին ասիող հրատարակեցաւ ըստ կարգի:

Բ. Տարբյուն 1852ին սկիզբն հարկ եղաւ երկայն ստեն լուել, եւ հազին նյոյն տարբյուն չոկտեմբերին² սկսաւ Բ. Տարբյուն ամսաթերթերն տալ Յունուարի սկսեալ: Սակայն բաժանորդաց ասկաւութիւնը կը սակագէ պյու Բ. Տարբյուն անկատար թողուալ եւ 1853ին Փետրուարին³ քանի մը թիւ ալ հրատարակեցաւ: Կայսր տարբյունը էսէ սպառ գագրած էր⁴: Եւ պյազէն, որչափ կրցանք ստուգել, երեք տարբյուն միջցին մէջ 18 ամսաթերթ կրցաւ հրատարակուիլ:

¹ Արշակունյաց Արքայութեան, 1852, թ. 406:² Մարտ, 1852, թ. 38—:³ Արշակունյաց, 1853, թ. 410—:⁴ Մարտ, 1853, թ. 9.

Ազգային յօդուածներէն կը յիշենք՝

Յանձնարարանին կազմադրէքին վրայ, 1851, թ. 2:
Հայաստանի աւակագան երդ ուժ, 1852, թ. 4:
Լուր եւ տես Հայաստանի, 1852, թ. 6, 6:

Երիտասարդան եռուանդեան այժմ արդիւնքն ընականապէս ընդհանուր ուշագրութիւն դրաւել կարող չէր, եւ ոչ ալ իրական արդիւնք մը կարելի էր սպասել ամսաթերթէն: Սակայն իւր հրատարակած նիւթերն արդարեւ սպասու ածէն աւելի էր:

25. ԲԸՆ ԱՍԷՐ

Ամսաթիրթ, կ. Պողիս, 1851—1859:
Խմբ. Մ. Ցովի. Հիսարեւուն: Ցպ. Հ. Դայորի:

Հրատանակութիւնը հրատարակուած ազգային լուսաբաց նեգէնին մէջն մարդ հազին կրնա քանի մը թերթ գտնել՝ որ հրատարակաման ամանակիրենց կուման համապատասխան ըլլան եւ ապագային համար ալ արժէք ունենան: Կուսանդնուապալոց բանակըն պյու սակաւաւորաց կարգէն է, եւ համարեանց արժանացած էր հրատարակաման ժամանակ եւ պյունէնեւուն:

Մ. Ցովի. Հիսարեւան 1851 Յունուարին սկսաւ հրատարակել Բամանէկ ամսական թէր, ուշական բանակուածն եւ տաղաւոր անուամբ փոքր ութածալ աշխարհաբառ ամսաթերթ մըն, իւրաքանչիւր տատրն գրեթէ 50 էրես: բովածակարթիւններն էր ազգային յօդուածներ ժամանակակիցն ազգային կենաց եւ թերթուենանց վրայ, ազգին անցեալն եւ նշանաւոր ամսաթերթիւնները, վէպեր, բանաստեղծութիւններ, քննադատաւութիւններ գուարձախօսութիւններ եւ քաղաքական տեսութիւններ: Ասկէ կը տեսնաէր որ խմբագիրն բանակովազն հետաքրքրական նիւթեր գիտեր գտնել, եւ միտ կը իր հարաւարութեանց: Թող տարբյուն կրօնական մասն իւր անուղղել կարծիքներն պէտք ենք ըսել որ խմբագիրն ունէր իւր ժամանակին համեմատ բաւական ընդարձակ գիտութիւն եւ տեսութիւնները տուր էին, եւ կրնաց ցայսօր կոստանդնուպոլիս հրատարակուած ուսումնական լրացրաց մէջ բարձրիւլուն պարծիլ:

Սյոյն ամսաթերթին առաջին տարբյուն ազգային կարեւուր յօդուածներն են:

Ազգային ժամանակակից կենաց, կրթութեան զարգացման եւ այս գոյա այլապայլ յօդուածներ, 1851 էջ 9—541:

Պ. Գայունէն ի Հայաստան, 1851 էջ 9—541:
Քարպական թիւն Հայաստան, զառ. Հ.
Ամէկի, էջ 849:

Քարպական թարգմանութիւն ժամանակագրութեան Յայտ, Ասկերեան, էջ 897:

Տեսութիւն Հայոց վրայ խօսող եւրպացի մատենագրաց, էջ 401.

Մարտաման ա' Օհան, էջ 14:
կրօպակն Մասոն Օղաք, էջ 74:
Հայան թթագիւն, էջ 210:
Միկուի Ալիոս ձեռացիւն, 310:
Գողթան երդ (Խորազնուն, Գեղծ), 240, 388:
Խառական երդեր, 291:
դրույունը Այբասանի, 338:
եղան երդի, 434, Գինի, 437.

Յարագ սրբազնը բախտակը և թեան առ Հայու.
— Ասուաւաշունչ զիք, 421: — Ծարակնոց, 428:
Յարագ սկզբանառութեան թառերական արու-
եամբ յայիսայլ արաւու, 524:

Կեղանքիք Հեղմանց Պատու. Հայու, 144, 245:

Բանակերն ասրի մը միայն ամորդ կրցաւ
Հրատարակուիլ. 1852ին սկիզբն ննի գայոլ
գաղղացին, որուն ատպարան կը տպուէր բանա-
սերն Ավանա օրոշէր և Պոլոյ (Journal asiatique
de Constantinople) անուն բաղմանեցու ամաս-
թերթ մը սկսած էր Հրատարակուիլ: Բանասերին
լեզուագէտ նմաքափին իւր թերթը թողուժ յի-
շեալ ամսաթերթի գիտաւոր խմբագրութիւնը
վրան առաւ: Թէ որպաք ատեն մասցած է Հի-
սուարեան սցն պաշտօնին մէջ, մեզ ծանօթ չէ:
1859ին զինք կը գտնենք գարձեալ իւր բանա-
սերին գլուխն: Սյոյ տարւոյ Յունուարին Բանասերին
Բ. Տարւոյ առաջին թիւն Հրատարակեցաւ,
դրիքն ու բոլցմանակութեամբ առաջն տար-
ւոյ նման: Այս երկրորդ տարւոյ երկրորդ թիւն
լոյս շնչարա տեսնել, եւ 1859ին թիւ 1ն բա-
նասերի վրատին ծննդեանն աւետեացը հետ մա-
հուամը թօթը տուաւ:

(Ըստունիելի:)

Հ. Գ. Գ.

Հայ գրականութիւնի հերկու միջ կորուս ունե-
ցաւ: Միկնասի մը եւ մեծանական գիտականի մը
մահան տիրապի թօթն տուաւ:

ՅՈՒՆԻ ԾՐՈՒԹԻՒՆՆԵԱՆ

Փետրուար 12ին Պր. Յովհ: Յարութիւն-
նեան ի պամտախա իւր մահանացուն կիցեց ի
հասակի 68 ամաց: Հանգուցեալն նոր-ջուղայի
Հայերէն էր եւ Հնդկաստան գաղթերով՝ իրեւ-
լաճառական մէծ համբաւ ստացած էրիւրացալը-
ցութեամբն Հնդկահայոց անցեալ ազդախն պայ-
ծառ թօթեանց մէջ մէծ գեր իսարցած էր Հան-
գուցեալն եւ ազդախն ամեն ձեռնարկութեանց
իւր ձեռնարկութիւնը չէր զանար իւր ծախիքը
տպուեցան ի մէջ պյուղ՝ Պատմութիւննոր-ջու-
ղայու. (Նոր-ջուղա, 1880) եւ Պատկրազարդ
Պատմութիւն Հայոց ի լեզու գաղղացիւն (Վե-
նետիկ 1888): Իւր ծերաթեանք ժամանակ աշ-
գային թերթերէն շատերուն բաժանորդ գրու-
ած էր, եւ կը յորդուէր խմբագիրները բանին
եւ արդեամբք: Հանդէին խմբագրութիւնն, որ

(Արևաւոյ, 1852, թ. 412.)

նոյնպէս արժանացած է բարեյշառակ Հանգու-
ցելցն քաջալերութեանցն, կը յայսնէ իւր խորին
ցաւն Հանգուցելցն վշտագնեալ գերդաստանին,
եւ յերկից միթեարութիւն կը մազմէ:

ՓՐՈՓ. ՔԵՐՈՎԸ ՊԱՑԿՈՆՆԵԱՆ Դ

Այս գրականութեան երեւելի ներկայա-
ցուցիչներէն մին փրոփ. Քերովէ Պատկանեան
ի բեդերսպորկ Ապրիլ 2/14ին երկարատեւ
հիւանդութենէ ետեւ իւր մահանացուն կնքեց
56 ատրուա հասակին մէջ:

Փրոփ. Պատկանեան ոչ միայն ազգիս մէջ
այլ եւ երրոպացի արեւելցիքտաց առջեւ մեծ
համբաւ առներ, զըր ստացած էր ոռուերթէն եւ
գաղղացիւն լեզուա գրած հմտական եւ կարեւոր
երկերով (Ժունի 22—25): Սեծ անուն հա-
նած էր առ երրոպացի հայութեաս ի մասնաւորի
երկու ոռուերթէն լեզուագիտական երկասիրու-
թեամբն որ են “Քննութիւնք ի վերաց կազմու-
թեան հայ լեզուի”, (1864) եւ “Կմւթք վասն
հայերէն բառացիտութեան” (1862), որոցմէ
վերընին յաճախ գովութեամբ կը յիշն Սիւլ-
լէր, Լակարս, Հիւպշման եւ Հանուշ:

Բայց ովնչ պակաս նշանակութիւն ունի
փրոփ. Պատկանեան հայ ազգին առջեւ իւր գիտ-
ական յօդուածներով (տ. Փոք) եւ հին մա-
տենագրութեանց (Անանիա Շիրակացի, Միսիթար
Այրիվանեցի, Սերէսու, Բուզնդ եւայլն եւայլն,)
գնահատեին Հրատարակութիւններով, եւ շատ
հայ պատմագրաց ոռու թարգմանութեամբը:
Կը ցանիք մեծաւու պյանիսի զիսնական
անձի մէր իւր գործունէութեան հասուն հասա-
կին մէջ վախճանելուն իրմազ կը կորսնցներէն
եւրապիշ առջեւ ազգիս գրական գանձուց ներ-
կայացուցչաց գլխաւորներէն, եւ մեր հին գրա-
կանութեան ժիր մշակերէն մին: Իւր Ծողած
պատկանելի երկասիրութիւններն կը մնան ան-
մահ թէ ազգին եւ թէ օսարաց առջեւը:

ԲԱՆԱՍՑԵՂՃԱԿԱՆ

ՊՈՒՏՈՅ

ԱՐԱԽԵՍ ԲՈՆՍՑԵՂՃԱԿԱՆ

Գաղղացի Պատկան մատենագիրն Պուտա-
լց (1636—1711) չըս երգով կ'աւածնէ բանա-
սեն թեան արուեստ: Մասնաւորապէն Ա. Եր-
գին մէջ ընդհանուր բանասենցութեան յատկու-
թեանց եւ համանաց վրայ եւ նախորդ ու ժամանա-
կակից բանասենցներուն վրայ այնպիսէ հմտու-